

ԵՍ ԽԸՏԱՑԱԾ ԻՂՋ ՈՒ ԵՐԱԶ...

Ես խըտացած իղձ ու երազ սերունդներու հազարաւոր,
Սէրս բազած ինչպէս դրօս քու հեռարձակ ըոլերուդ տակ,
Ես տարազիր մասնիկ՝ հովէդ... ես անցեալէդ հըզօր բանակ...
Հիւլէիս մէջ, ժեզի համար, մեռելներու ոյժ անհանակ...

Հոգիիս մէջ, հրբեհն մ'ինչպէս, միլիոններու կարօն է որ
Կը բորբոքի փառմիք ի տես ո՞վ հայրենիք ծիրանաւոր,
Ո՞վ Հայաստան երգ ու երազ եւ փրրկութեան մեր Տապանակ,
Սերունդներու հոգիներուն՝ բազմաստեղեան վառ Աւանակ :

Անա պատրաստ քու կոչունիքդ կ'ըսպասեմ ես բերկրապատար...
Պիտի քերեմ նուր անքեղուած քու սըրբազան բոցիդ անմար...
Վաղը կեանիս պիտի հոսի ու միանայ կեանիդ եռուն,
Քըրտիներս ցող պիտի ըլլայ ու խառնուի քու ջրերուն...

Պիտի տաս ինձ դուն նոր երազ ու պայֆարի ոյժ անըսպառ,
Պիտի զործեմ, պիտի ապրիմ, պիտի ըընչեմ ժեզի՛ համար...
Ու քէ մեռնիմ քու ծոցիդ մէջ, քունըս պիտի ըլլայ անդորր,
Մօրը զրկիմ՝ մանուկն ինչպէս կը ըննանայ խաղաղ ու խոր.

Եւ Հըրազդանն՝ կըրոշ մը պէս՝ պիտի երգէ ինծի օրօր...:

Մ. ՄԱՆՈՒԿԻՍՅԱՆ

